

ծամասնութեան նորագոյն ուսումնասիրութեանց համաձայն հնդեւրապական լեզուն խօսող մայր ազգութիւնը սկիզբէն իր բնակավայր ունեցած է Փաքք Ասիան ամբողջ և Արևելեան հարաւային Եւրոպան<sup>(\*)</sup> , բացի Յունաստանէն , որով դարձեալ է ինչպակացութէ Հայերը Փաքք Ասիական բնիկ ազգ մը եղած են քան թէ Եւրոպայէն եկար գաղթական ցեղ մը

Եւրոպայի որեիցէ մէկ կողմը , հինէն , հայերէնի նմանող լեզուի մը հետքեր զլառնուած չեն , և այլ'տք էր ըլլար եթէ այդակեղի նախոկին ժողովուրդներէն մէկուն կամ միւսին մասը , զաղթած ըլլար Հայաստան . իսկ Հայաստանի մէջ Հիթիթեան , Հարեան և այլ արձանագրութիւններու լեզուին — որոնց մէծ մասը զեռ կարելի չէ եղած կարդալ — հայերէնի ըլ նմանելէն և հայերէնով չբացաւրտուելէն , որու չի կրնար տրամաբանորէն եզրակացուիլ թէ Հայերը անոնց սկրոնէն չեն և Հայ ազգը այդ ազգերէն տարբեր ազգ մ'է : Զի օրինակ Եղիպտոսի խոպաններուն լեզուն գրեթէ բնաւ չի նմանիր Փարաւունեան մեհենաղրոշմներու լեզուին , ուրիմն պէտք է զնուենք թէ խոպտիները հին Փարաւունեան Եղիպտացոց յաջորդները , սերունդը չեն :

Գ. Ռ. ՄՈՒՄՈՒՄ ՅԱՅԹԻՄԻ

(Շարունակելի)

## ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

ՔԻՒՍՈՆԷԱԿԱՆ ԵՐԳԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Խ. ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԽԵՐԸ

Բ.

Ակղքնական այս ըրջանի (Ա. Պար) մասին միր տեղեկութիւնները հատուկստոր են և անորոշ . վասնզի քրիստոնէութեան հին մատենագիրներն ու պատահական հեթանոս ականատեսները , որոնք հաւանաբար երաժիշտներ չեն , մասնագիտական ու մանրամասնութիւն չեն հազորդեր մեզի : Միաքերը գրադեցնող աւելի էական հարցեր գոյութիւն ունեն , ու տարբեր էր նաև ժամանակի ողին : Քրիստոնեաց իմաստասէրները պարտ էին պաշտպանել եկեղեցւոյ գարզապետութիւնները հեթանոսներու և նորադանդ մալորութեանց դէմ , և այդպիսի ժամանակ մը ո՛չ ոք կը մտածէր զես իր նկարագիրը չառած երաժշտութեան մը վերլուծումովը հետաքրքրուել :

Նոր պաշտամունքը իր կարիքներուն համար Յայներէն և Հրեաներէն կ'օգտագործէր երաժշտական այն ձեւերը զորս կը նկատէր պատշաճ և որոնք հաւանաբար կ'օրդեգրուէին ամէնքէն :

Բիւթանիոյ քրիստոնեաները , այն տեսն Երբ կրտսերն Պլինիոս իր պաշտօնական տեղեկազրութիւնը կը յզէր առ Տրայանոս կայսր (շուրջ 112) , կարեօր տեղ տուած էին երգին իրենց պաշտամունքին կամ ժամապաշտութեան մէջ : Անոնք կը համախմբուէին որոշեալ օր մը , լուսագէմէն առաջ , և «օրհնութիւն կ'երգէին Քըրիստոսի իր Աստուծոյ մը» :

Ցիրաւեր , զիշերային պաշտամունքը սկիզբն իսկ է քրիստոնէական ժամապաշտութեան , ինչպէս ցոյց կուտայ Պլինիոսի այս յիշատակութիւնը : Ատկայն անոնց երգերէն գոնէ մի քանին կարելի է արգեօք նոյնացնել միր այսօրուան ունեցածներուն ենտ : — Եթէ Պլինիոսի այդ տեղեկութեան կցնենք նաև Արքատիգէսի Զատագովորեան մէկ վկայութիւնը , միւսէն քառորդ դար մը միայն վերջ , կը մղուինք խորհիւ «Փառք ի բարձունու»ի մասին . «ամէն առաւօտ ,

(\*) See, Universal History of the World. II. Համար. Language by John Fraser LL. D. F. Boas, Handbook of American Languages, 2 Համար, 1911-1922. L. E. de O'Leary, Comparative Grammar of Semitic Languages, 1923. Henry Sweet, the History of Language, 1900.

## ԽՈՐՃՈՒՐԴ ԵՒ ԽՈՍՔ

Այս կեանին մէջ պէտք է անենին առաջ պարկեցը վմանել , անմիջապէս յետոյ օգտակարը , որովհետեւ այս երկուրը անբաժան են իւրամէ : Երբ նոյն իսկ օգտակարը միացած չի զնուած խորուած իմաստախորուրեան մը հիս , դիտուած է որ միակ առաջինուրինը բաւական է եղած երշանիկ ապրելու համար :